

ՅԱԿՈԲ Դ. ԿԹՂ. ԶՈՒՂԱՅԵՑԻ ԵՒ ՀԱՅ ԼԻՎՈՐՆՈՆ (ԺԷ. ԴԱ.Բ)

(Ծար, «Թագմավէպ», 1993, թիւ 1-4, էջ 33-48)

1669 Օգոստոս 28ի թուղթին մէջ, Ֆիրենցէի Առաք. Նոնար հետեւեալ տեղեկադրական նօթիքը կու տայ Լիվորնոյի հայ գաղութի մասին. «Հայերը 25 տարիներէ ի վեր պաշտամունք կը կատարեն այս քաղաքը իրենց ազգակից քահանաներուն միջոցաւ»:

Ինչ որ մեզ կը տանի 1644-45 թուականին չուրջը: Մանօթ է թէ Խաչատուր վրդ. Կեսարացի, Նոր Ջուղայի Առաջնորդը, Յովհաննէս վրդ. Ջուղայեցին Լիվորնոյ գրկած էր 1640 թուին չուրջ, որպէս զի տպագրական արհեստին մէջ հմտանայ: Սա 1640-1647 տարիները Խալիքա անցուց. օգոստինեամբ հայ վաճառականներուն 1643-44 թուին Սաղմոսները տպեց:

Հաս այսմ, Լիվորնոյի հայ գաղութին հոգեւոր հոգը ժէ. դարուն քառասունական թուին՝ սկսած պէտք է ըլլայ, անշուշտ Ա. Կողմայի Եկեղեցին մէջ որ իրենց տրամադրութեան տակ դրուած գիտենք տեղական Լատին Եկեղեցի կողմէն¹:

Հայ քահանաներու անուններ, որոնք պաշտօնավարած են. Տէր Անանիա, Տէր Սահակ, Տէր Միքիթար, Տէր Մկրտիչ, - սա գուցէ արեղայ էր, զի վեղարակիր Կ'ըսուկ, - Տէր Արքահամ և Տէր Զաքարիա Յովհաննէսնեան: Ապա Կարապետ վրդ. Անդրիանցի, Ոսկան վրդ. Երեւանցին գործակիցը:

Երբ 1662 թուին, Յովհաննէս Կիերամովիչ, Եպո. Պողոսանիոյ կոչուած, Երուսաղէմի իր ուխտագնացութենէն յետոյ Հոռոմ եկած է, եւ ՀՅ. Ժողովէն Առաքելական Միսիոնարի վկայական կը խնդրէ, եւ ինչ ինչ հայերէն գիրքեր, կը խորհին զինքը սահմանել Լիվորնոյի հայերուն ժողովրդապետ:

1. AP. SO., v. I, f. 328. ԱԼԻՇԱՆ, Սիսուամ, 451ա:

1663 Մայու. 4ի, ՀՍ. Ժողովի նիստէն կ'իմանանք որ Կիերամովիչ Եպօ.ը և ննթարկուած է Իnquisitionի քննութեան, իր հուատքին ուղղափառութեան մասին²: Ան Ազգիլ 10ին, տակաւին Հոռմ կը գտնուի, Տէատինեաններուն վանքը. Մեսու. 4ին, նախ բան Լիվորնոյ մեկնիլ՝ սկիզ եւ գիրքիր կը խնդրէ ՀՍ.ի Ժողովիչն: 1663 թուին, Կղ. Կալանոս Ֆիրենցէ կ'երթայ այցելելու հայ գաղութը: Հոռմ կը հաղորդէ՝ Պր. Անտոն Զէլէպիի բաղձանքը, Լիվորնոյ եկեղեցի մը կանդնելու Հայոց համար, չ'ընդունիր սակայն, կը գրէ, որ ասոր համար պարտադրուի իրեն Յեսոս կոչում (abjuration): Նոյն տարւոյն նոյ. 19ի ՀՍ. Ժողովին նիստին մէջ քննութեան կ'ենթարկուի իր առաջարկը: Կալանոս հաւան է որ ընթացք տրուի առաջարկին: Քաղաքին մէջ Հայոց համրանքը 300 է:

1664 Յունուար 21ին, Կիերամովիչ Լիվորնոյին նամակ մը կը հասցնէ Պիրոմալիի եւ Ռուկան վրդ.ին որոնք Հոռմ են. կը գրէ թէ մէկ քանի հայերուն կողմէ գծուարութեանց հանդիպած է կաթողիկէ ծխով պաշտամունք կատարելու³: Այս մասին ՀՍ.ի Ժողովին ալ ուղղած է այլեւայլ նամակներ: 1665 Յունիս 10ի թուղթէն կ'իմանանք որ Բաժակին ջրախառնումն է բուն առիթ տուողը: Ինքը կը հետեւի եկեղեցւոյ ընդհանուր սովորութեան:

1666 Յունիս 8ին ՀՍ.ի Ժողովին նիստին մէջ, վերստին քննարկուած է Լիվորնոյ եկեղեցիի մը ծրագիրը, այս անգամ առաջարկուած Գրիգոր անունով քահանայի մը, աշակերտ Ռուրանեան վարժարանին: Տակաւին ընթացք չի տրուիր⁴:

Կիերամովիչ Եպօ.ը, զանգատեղով հանդերձ թէ Լիվորնոյի հայերուն կողմէ համակրանք չէ վայելած, կը խնդրէ ՀՍ.ի Ժողովիչն տպել տալ Պիրոմալիին Զատագովական զիրքը, ինչպէս նաեւ Անտոն Զէլէպիին թոյլ առ որ շինել տայ Հայոց համար եկեղեցի մը, առանց պարտազերու որ կանխապէս կաթողիկէ հաւատքի գաւանութիւն ընէ⁵:

Կիերամովիչ Եպօ.ը շի' յարատեւեց Լիվորնոյ: Բայց 1664 թուականէն սկսեալ Հոն է Զարարիա քահանայ Յովհաննէսիան, որ կաթողիկէ հաւատքի գաւանութիւն ըրած է եւ կը պաշտօնավարէ:

1667 թուին վերջերը, ՀՍ.ի Ժողովը իր քարոզիչ դրկեց երկու միսիոնարներ, Հայ ազգութեամբ, որոնք Լիոնէն կու գային, Տէր

2. AP., Acta, v. 32, f. 212, n. 23. Հ. Պիրոմալի, 1662 Դեկտ. 17ի՝ ՀՍ. Քարտուղարին կը դրէ թէ ինքը կը ճանչնայ Յովհ. Կիերամովիչ Եպօ.ը: Հայաստան անսած է 1639 և 1642 տարիներուն, և ուսուցած ալ է: Խոնարհամբառ, Համեստ անձ մըն է: Կարոզ է Հայերը սիրաշանիլ: Եւ կ'առաջարկէ զիրքը Վենետիկ, Հայոց եկեղեցիին համար: AP., SOCG, v. 223, f. 141.

3. AP., SOCG, vol. 223, f. 199-203; 242; 208-219; - PETROWICZ, I. c. pp. 146-148.

4. AP., Acta, v. 35, f. 144, n. 5; SOCG, vol. 223, f. 244 (Istanza).

5. AP., Acta, v. 33, f. 86, n. 28.

Բասիլիոս Բարսեղեան, - ինքը միշտ Barsegh կը ստորագրէ, մենք այդպէս պիտի անուանենք զինքը, - եւ Տէր Յովհաննէս Յակոբեան, - ինք Ակոր կը ստորագրէ, - այլապէս իրոք գրական անձ Հոլով կոչուած է:

Կալանոսի դպրոցը Հռոմ

Տէր Բասիլիոս Բարսեղ եւ Տէր Յովհաննէս Ակոր

Հայր Կղեմէս Կալանոս, Տէատինեան կրօնաւորը, երկար տարիներ իբր միսիոնար Վրաստան գործելով, մանաւանդ Հայոց մօտ, ժէ. զարուն քառասունական թուականներուն, Կ. Պոլիս փոխազդրուած էր եւ ժամանակին Պատրիարքին արտօնութեամբ խումբ մը Հայ մանուկներուն կը զասախօսէր Հայ Պատրիարքարանի շէնքին մէջ:

Ժամանակին Կ. Պոլսոյ Պատրիարքն էր Կիրակոս Վրդ. Երեւանցին, Պիրոմալիին աշակերտ: Մահացաւ 1643ին ամառը, ժանտամահէ բռնուած: Յաջորդեց Դաւիթ Արեւելցին, որուն հետ Կալանոս չունէր միեւնոյն մտերմութիւնը: Ուստի թողուց Կ. Պոլիսը եւ Հաւանօրէն 1664ին Հռոմ անցաւ:

Ինը հոգի իր աշակերտներէն, լաւագոյնները, իրեն հետեւեցան: Ոմանք իրեն հետ նաևով, ուրիշներ ցամաքէն՝ մինչեւ Հռոմ:

Իրեն ընկերացողներէն էին Տէր Յովհաննէս Երեւանցի, Հայրը Կիրակոս Պատրիարքին, Կարապետ եղացրը, Զաքարիա անունով դպիր մը բարեկիրթ, եւ ուրիշ երեք աշակերտակիցներ: Նաւազնացութիւնը, ալեկոծ ծովով, երկու ամիս տեւած է⁶:

Աշակերտութեան այս առաջին խումբը տեղաւորած են Տէատինեան վանքի մէջ, Սանդ՝ Սնտրէա տէլլա Ալլէ եկեղեցիին կից: ՀՍ. ի ժողովը յանձն կ'առնէ, իր ծախքով, Հ. Կալանոսին ձեռքին տակ հրահանգիլ աշակերտութիւնը փիլիսոփայական եւ աստուածարանական ուսմանց մէջ, ցասախօսուած անշուշտ Հայերէն լեզուով: Նոյն ինքն Կալանոս կը գրէ թէ՝ 1650 թուին, անոնցմէ ոմանք մեկնած են դէսպի Արեւելք՝ Հայաբնակ Կեդրոնները, քարոզութեան համար:

Այս փորձին յաջողութենէն խրախուսուած, մանաւանդ որ Հազուազէպ չէին այդ տարիներուն Սարկաւագներ, նոյն իսկ քահանաներ, որոնք ուսման ծարաւէն մղուած Հռոմ կ'ուղղուէին, եւ որովհետեւ Ուրբանեան վարժարանը իր կանոններուն համաձայն մեծահասակ աշակերտաներ չէր ընդուներ, ՀՍ. ի ժողովը Կուրիքնալի բլրան վրայ, Ս. Սեղբեստրոս եկեղեցիին կից տան մը մէջ, Հայոց Համար առանձին Հարկագրուեցաւ զպոց մը բանալ: Հոն ամէն ինչ Հայերէն լեզուով

6. GALANO CL., *Conc. Eccles. Armenae cum Romana*, t. I, f. 18IV.

պիտի կատարուէր, դասախոսութիւնը, ինչպէս նաև կրօնական պաշտամունքը: Տէր Բասիլիոս Բարսեղ եւ Տէր Յովհաննէս Ակոր ալ հոն տեղաւորուած են, միշտ Հ. Կալանոսի ձեռքի տակ:

Կալանոս, Տնօրէնը, 1660 Դեկտ. 14 թուակիրով, կու տայ Հետեւեալ տեղեկութիւնները գորոցի ընթացքէն. Թէ Ս. Սեղբեստրոսի զրադրոցին աշակելունները ընտելացած են կանոնին. կը յառաջադիմեն հոգեւորի եւ ուսման մէջ: Նատ ուսումնասէր են. ո՛չ ինծի, ո՛չ ալ ինծի աջակից՝ Հ. Գրաքչիուոյի հանգստի պահէր թողլու աստիճան: Նարաթը օր մը՝ արծակուրդը իրենց գժուարին կու գայ: Կիրակի օրերը հոգեւոր կեանքի կը հրահանգեմ: Աշակերտներէն մէկը կը պատարագէ զպրոցին մատուոր. միւսները կը հաղորդուին:

Ուստման ընթացքին ումանք վերջացուցած են արդէն Տրամարանութիւնը եւ անցած Խմաստափրութեան: Տէր Բասիլիոս եւ Տէր Յովհաննէս (Ակոր), վերջին հանողներէն, տաղանդաւոր են: Լատիններէն լեզուի ոյժ կու տան: Բրարու Հետ հակածառելու վարժած են, ինչպէս կ'ընեն մերինները⁷:

Մրրազան Պապիրը շատ հետամուտ եղած են այս ազգին միութեան, ազգ որ «Այսօր Աբեւելիքի միւս քրիստոնեաներուն մէջ իրեւիլիթերէն է, ունեւոր, տարածուած, ամենէն աստուածապաշտը եւ բազմամարդը»:

Մինչեւ այսօր թափուած ջանքերը, կը շարունակէ Կալանոս, չունեցան մեծ տեւականութիւն, երկու պատճառներով. ա) Քաղկեդոնի ժողովին գէմ բազմաթիւ մոլորական զիրքերու գոյութիւնը. բ) Հայ գոլէծի մը չգոյութիւնը, եւ կազմակերպուած ուսման պակասը կղերական պատրաստելու համար: «1200 տարիներու ընթացքին, հերձուածի բուականէն, կը զրէ Կալանոս, չկատարուեցաւ ո՛չ մէկը, ո՛չ միւսը. վասնզի չկային լատիններ որոնք անոնց լեզուին ծանօթ ըլլային, յօրինելու աստիճան Քերականութիւն, Բառարան և ն...»⁸: - Կալանոս սակայն կը մոռանայ որ եղան լատիններ եւ մանաւանդ Հայ լատիններ, Աւնիթուոններու Միաբանութիւնը, որ ասեն մը մինչեւ 700 վանականներ ունեցած է, կ'ըսէ անոնց պատմութիւնը, որոնք սակայն Հայց. Եկեղեցին փորձեցին զիմափոխել Հիմնովին եւ վերջացան, անվասահութեան սերմերը ցանելով ոչ միայն բարին Եկեղեցին հանդէպ, այլ նաև Եկեղեցիներու միաբանութեան վարդապետութեան հանդէպ, որուն հիմքը Քրիստոսի յանձնառութիւնն է եւ մաղթանքը:

Հ. Կալանոս ասպա կը խնդրէ ՀՍ. ի ժողովին որ իր նորատիպ գիրքէն երկու սնառուկ առաքուի Հալէպի Ֆրանսական հիւպատոսին, որ-

7. AP., AP., SOCG, vol. 223, f. 97v-99.

8. AP., SOCG, v. 223, f. 76 (Asia).

պէսզի ցրուէ. վասնզի նոյն քաղաքէն Տէր Յովհաննէս Ալտուլ գրած է թէ մեծ ընդունելութիւն գտած է⁹:

Վերոյիշեալ Ա. Սեղբեատրոսի զարոցին փայլուն չըջանաւարտները եղած են Տէր Բարսեղ և Տէր Յովհ. Ակոր 1662 թուին, երկամեայ ուսումնական ընթացքով: Այնուչեւել Ֆրանսա դրկուած են, Լիոնի Յիուուսեան Հայրերուն Ուսումնարանը, ուր Հայր Տո Լիւ զիրենք սիրով ընդունած է: Հոն, վեցամեայ ընթացքէ մը յետոյ, առաջին տարին լասիներէն լեզուն, հինգ տարիներ ալ փիլիսոփայական և աստուածարանական ուսմամբ և վկայականով ճոխացած, 1667 Յունիս 10 թուակիրով մը կը հազորդեն Հոռմ, ՀՄ.ի ժողովի Կարդինալներուն իրենց յաջողութիւնը եւ երախտապարտ զգացումները Յիուուսեան Հայրերուն հանդէա:

Նոյն տարւոյն Յունիս 10ին Գերպ. Բիու, Ֆրանսացի միսիոնար ևսու.ը Հոռմ կը գրէ որ երկու չըջանաւարտները կ'ուղեն հայրենիք վերագանալ, իրենց կաթոլիկոսին մօտ, Պարտկասաան, ուր կը նստի, եւ «բարի անձ մըն է եւ որմէ յուսալի է» հչմարիտ միութենական գործ: - Ակնարկը Յուղայեցիին է: - Եւ սոյն լատին հպիսկոպոսը կը բարեխօսէ, որպէսզի այս երկու քահանաներուն արտեի Առաքելական Միսիոնարի իշխանութիւն, ուղեծախսը եւ կարենան Մարտիրայէն ճամբայ ելլեկ¹⁰:

Հոռմ չ'ուշանար դրկել անոնց, 1667 տարուան ամառը, Առաքելական Միսիոնարի վկայականը¹¹: Խոկ 1667 Սեպտ. 22ին ալ S. Officeը կը դրկէ նաեւ Միտնարի բացառիկ իշխանութիւնները: Անշուշտ այդ ալ Գերպ. Բիու յանձնարարութեամբ¹²:

Բայց երկու չըջանաւարտները, թէեւ 1667 Օգոստոս 29ին գրով իրենք զիրենք կազմ ու պատրաստ յայտարարած էին՝ հնազանդելու գալիք հրահանգներուն, բնաւին արամադիր չէին մեկնիլ դէպի Արեւելք, Խալիբոյ հանգստաւէտ եւ առինքնող միջավայրին փոխան: Եւ նոյն տարուան Յովիսին՝ Լիվորնոյ կը գտնուին արգէն եւ միտքեր կը յայտնեն դէպի Հոռմ ուղղութիւն: Հուսկ կը յաջողին Լիվորնոյ հաստատիւ, իր քարոզիչ միտիոնար քաղաքի հայ գաղութին եւ զրական աշխատանքի նուիրուելու առաջապրութեամբ: Այս անուանումը տեղի ունեցած է 7 նոյեմբեր 1677ին¹³:

9. AP., SOCG, vol. 223, f. 101.

10. AP., SOCG, v. 223, f. 272-274.

11. AP., Acta, v. 36, f. 179.

12. AP., SOCG, v. 223, f. 279-281 (sommario).

13. AP., SOCG, v. 223, 277.

Պաշտամունքի հայ գիրքերուն սրբագրութեան հարց

1668 Մայիս 14 թուակիր թուղթէ մը, որ այս զոյզ Միսիոնարները Լիվորնոյէն Հռոմ զրկած են, կը տեղեկանանք որ Հայ Պատարագամատոյցը սրբագրելու ձևանարկած են անոնք: Յունիս 29ին Հռոմ զրկած են արդէն իրենց վերատեսած բնագիրը եւ կը սպասէն որ արտօնուին առոր Համաձայն պատարագել: Բայց ապահովելու դժուումով իրենց կատարած փափախութեանց ընդունելութիւնը, Յունիս 15ին կանխազրած են ՀՍ. Ի նախագահ Կարդինալին թէ 35 տարիներ առաջ, Լվովի Հայ թեմին Համար կատարուած փափախութիւնները ընդունելի չեն եղած: Իրենք չեն դպած Հայ ծէսին, այլ միայն մոլորութիւններուն: Բնագիրը լատիներէնի թարգմանած են: Կը խնդրեն տպագրութիւնը այդ բնագրին: ՀՍ. Ի ժողովը, իր 1668 Օգոստ 7ի նիստին մէջ կը քննարկէ: Եւ ծայրայեկ կը գտնէ անոնց նախանձախնդրութիւնը¹⁴:

1668 Օգոստ, 16ին Ֆիրենցէի Առաք. Նոնսին ալ կը զրեն երկու միսիոնարները, սրբէսպի միջամտէ փութացնելու Համար իրենց զրկած բնագրին տպումը: Անկէ մէծ բարիքներ կ'ակնկալեն:

Հուսկ, միեւնոյն թուականով Գերա. Պատասխի, ՀՍ. Ի ժողովի Քարտուղարին գրութիւնէ մըն ալ կը տեղեկանանք, որ անոնք չեն գուշացած Պատարագամատոյցին դպչելով, այլ նաեւ Մաշտոցին, Ժամացութեան հետո...:

Նոյն միսիոնարները, ամիս մը առաջ, Գերա. Հերոնիմոս Գաղանատէին, որ Հռոմ, S. Officeի ժողովին Քարտուղար անուանուած էր, առաջարկած են որ պարտադրէ ա) Զրախտանումը բաժակին հայ Պատարագի մէջ. բ) Զյիշտակի նաև Հերետիկոս կաթողիկոսը Պատարագի մէջ: Թուղթ 1668 Ապրիլ 16:

(Ենք ա) խնդրի մասին պիտի արտայայտուինք յաջորդ զիմուն մէջ: Խոկ բ) խնդրին մասին ալ զրած ենք Ռոկան Վրդ. Երեւանցի մենագրութեան մէջ¹⁵:

14. AP. Acta, v. 37, ff. 145-146, 200, 304.

15. AP., SOCG, v. 223, f. 317, Ա. ԵՊՍ. Ա.ՄԱՏՈՒՆԻ, Ռոկան Վրդ. Երեւանցի, էջ 179-183:

Մեր յիշեալ մենագրութեան մէջ զրած էր Ֆիրենցի Նոնս, արտանց միջամտած էր սրբէսպի Լիվորնոյի Հայոց գոհացում արուի, յիշտակել իրենց կաթողիկոս Ս. Պատարագի մէջ: Այս մասին Համաձայնած էր նաև Հ. Մերասահանու Կնար, Հայագէտաստուածարանին հետ եւ զրաւոր զիմում բրած էր ՀՍ. Ի Կարդինալներուն, իր 1673 Յունիսը 23 գիրով:

Յիշեալ ժողովը իր Յունիս 7ի նիստին մէջ քննած էր խնդրիր և պատասխանը բացասական եղած էր: Այդ ասթիք կը յանձնարարէր Հ. Կնարին որ բացատրէր ժողովուրդին արգելքին իմաստը և մեղմացնէր անոր զէ ապդեցութիւնը:

Հ. Կնար, 1673 մուին, կը հաղորդէր ՀՍ. ժողովին թէ մեծ է այդ արգելքին պատասխան անսկզբութիւնը Հայ Համայնքին մէջ: Ժողովուրդը գաղրած է յաճախել եկեղեցին, և Կարասկան Վրդ. Անդրխանցին, որ հոգեւոր Հովհեւ Նշանակուած էր,

Զաքարիա Քահանային արգելվ՝ պաշտօնավարելու

1668 Մայիս 14ի գիրով մը նոյները կը թելազրեն որ Զաքարիա քահանային արգելվ գրուի քարողել, ինչպէս որ օրէնքը կ'արգիլէ Կալվինականներուն կամ Լուտերականներուն: - Անշուշտ կ'իմանան կաթողիկէ երկիրներուն մէջ:

Այս միջոցառումներէն տակաւին դժգուհ, անոնք կ'ամբաստանեն Յակոր կթղու-ի կողմէ զրկուած հայ Հոգեւորականները իր հերձուածող և հերետիկոս: Անոնց կարգին կը դասին նաև Զաքարիա քահանան, Հոգ չէ թէ Հոսմի Եկեղեցիին հետ Հաղորդակից էր, ըստ կանոնաց: Բայց որովհետեւ Հաղորդակից էր իր կաթողիկոսին հետ ալ, Յակոր Հուղայեցիին, որ կեղծ կաթողիկէ է ամբաստանողներուն համար, ուրեմն պէտք չէ արտօնել որ պատարագէ, մանաւանդ որ համաձայն չէ իրենցմէ վերատեսուած Պատարագամատոյցին: (Թուղթ 6, 13, 16 Յուլիս 1668): - Մենք այսուր ցայց տուինք որ Ոսկան Վրդ. Երեւանցին ալ Համակարձիք չէր անոնց ձեւած հայ Պատարագամատոյցին:

Հայերը, կը գրեն այս Երկուքը, Սպահան կամ Երեւան, կ'արգիկէն լատին միսիոնարներուն եկեղեցի կառուցանել: Լատինները մեզի եկեղեցի ալ կը տրամադրեն, գէթ չյարգէ լ անոնց պայմանները¹⁶:

լքուած է ժողովարգչն: Ուստի նոյն Հայրը չի թերանար առաջարկել ՀԱ-ի ժողովին որպէսպէտ իշխան զմինին գործադրութիւնը դադրի, այլապէս մեծացէն կը վնասէ Համայնքին խաղաղութեան:

Նո իր այս տեսակէած գորացնելու դիտմամբ կանոնագէտ Վերչէլիէն փաստեր ալ առաջ կը նետէր, թէ սա, կը գրէ, Ցոյներուն կարելի է թոյլատրել, ուստի, կը հետեւցնէ Հ. Կնար, նաև Հայոց: Յահորդարար պնդելով իր տեսակէածին վրայ, կը գրէր. Եթէ պատարագիին չի թոյլատրուիր, գոնէ Սարկաւագը կարենայ յիշաւակիել:

ՀԱ-ի ժողովը իր 1674 Փետր. 12ի նիստին մէջ կը քննարկուի Հարցը: - Մասնանելու ներ թէ արգելքը կու գար բարձրագոյն իշխանութենէն, S. Officէն: ՀԱ-ի ժողովը ի վիճակի չէր վնասել անոր Հակոսակ:

Անշուշտ Յակոր Հուղայեցի Կիս-ը Հետուէն կը Հետուէր իր ցրուալ ժողովուրին այս վիշտին և կ'որոճար ատոր դարմանը: AP., Acta, v. 44, f. 40-41v, n. 29, SOCG, v. 445, dossier n. 29.

16. AP., SOCG, v. 223, 260, 323. Մեր Ոսկան Վրդ. Երեւանցի մեծագրամեան մէջ յուստարանած ներ Պաշտամութիւնի հայ Մատուաթմերու Սրբագրութեան Հարցը Խորագրին տակ (չէ 179-187), մէկ գարուն հօթանասունական թուականին, Արևմտարի հայ Սիլուորին մէջ ծայր տուած վէճը, հայ Պատարագամատոյցի սրբագրութեան առթիւ: 1670 թուին, Լիվորնոյ, Ոսկան Վրդ-ին ալ տուեր էին ՀԱ-ի ժողովին անունով շրջան ընող ձեռագիր խորդատեարէն օրինակ մը, որպէսպէտ անով պատարագէր: Ոսկան Վրդ. ալ մերժէց: Նախօնարեց չպատարագել քան այդ Խորհրդատեսով մատուցանել: Համամիտ չէր հոն մտցուած փոփոխութեանց: Այսպէս կը պատճառարանէր նա. Խոալիս մուտքին, Հռոմ, կը յորդորէիք զիս պատարագել առձեռն ունեցած Խորհրդատեարին Համաձայն, այժմ, մէկ քանի տարիներ անցած, ի՞նչ պատահեցաւ որ ինձի Սրբագրեալ Խորհրդատեր մը կը պատարագէր: Այդ առթիւ, Ֆիբենցի

1668 Մայիս 4ին, ուղղուած Փիդայի Արքա. Francesco Deliphն որ Զաքարիա քահանային արգիլած էր պաշտամունք կատարել իր թեմին մէջ, կը չնորհաւորեն անոնք: Զաքարիա քհյ. ալ իր կարգին, Ս. Կողմաս եկեղեցին, վերցուցած է եկեղեցական սպասները:

1668 Յուլիս 30 թուով, ՀՍ. ի ժողովի Կարգինալներուն ուղղուած զիրով, կը շարունակեն անոնք հետապնդել որ Զաքարիա քահանային արգիլուի վերադարձը Լիվորնոյ:

Այսպիսի արգելք, բնականօրէն յուղում յարուցած է հայ գաղութին մէջ: Քահանային պաշտապնները Տուկանայի Մեծ Դուքսին կը բողոքնեն:

Հռոմէն ձայնակից են այս վերջիններուն, Ռուբանեան վարժարանի երեցազոյն աշակերտներէն, արեւելահայ Զաքարիա Վրդ. Աղամեան, որ ընդհանրապէս Ալամ ստորագրութիւնմբ ճանչցուած է, նմանապէս Բարսեղ Վրդ. երգորումցին: Ասոնք կը թեւարկեն գրով ու գործով՝ ի նպաստ Զաքարիա քահանային: Իրենց հետ կը գործակցի Պր. Պետրոս Պետիկ, որ Լիվորնոյէն փութացեր է Հռոմ՝ խափանելու համար երկու միսիոնարներուն մեքենայութիւնները: Ասոնք բոլորն ալ յայտնի կաթուղիկներ են եւ Հռոմի շրջանակին ծանօթ:

Կ'ուզեն պահել Զաքարիա քահանան, նախ՝ որովհետեւ Յակոր Կաթողիկոսէն առաքուած է, ապա նաև ժողովուրդէն սիրուած:

Բարսեղ Վրդ. երգորումցին մեղադրանքի զիր մըն ալ զրկած է երկու միսիոնարներուն: Կը գրէ, ի միջի այլոց «Ոչի՞նչ այլ կը հետապնդէմ, բայց երէ Քանիդել, աւրել, ցրուել, որպէսզի ատով համբաւ եւ պատի շահիկ օտարներուն մօս եւ տեղացիներուն: Զեզմէ զայս միայն կը խնդրեմ. զադրեցնել Զեր գործելակիրպը»¹⁷:

Բայց զոյդ միսիոնարները, փոխանակ զգաստանալու, կ'ամրաւտանեն թէ՝ Բարսեղ Վրդ. երգորումցին եւ թէ՝ Պր. Պետիկ իրը կասկածելի տարրեր եւ իրենց թշնամի:

Միւս կողմէ, զաղութիւն երեւելիներէն՝ Անսոն Զէլէպի, որ կը վայելէ Տուկանայի քաղաքական շրջանակներուն վստահութիւնը, կ'աշխատին ոչ թէ միայն արգիլել տալ երկու միսիոնարներուն քարոզել եւ քրիստոնէական վարդապետութիւն ուսուցանել, այլ Լիվորնոյէն հեռացնել: Հռոմ բնակող Բարսեղ Վրդ. ին խրատն է՝ իմաստութեամբ վարուիլ զաղութիւն հետ, շնորհեցնել զայն¹⁸:

Նոնար որ չէր ուզեր Ասկան Վրդ. իր ապարանով հեռանար Խոալիայէն, ՀՍ. ի ժողովին թելազրեց որ անհարկի փոփոխութիւններ չպարտադրուին հայ Պատարագին մէջ, եւ նոյն իսկ կը թելադրէր որ Ասկան Վրդ. ինքը առաջարկէր, եթէ կային, սրբազրէի կէտերը: Նոնար թուզը կը կը 1670 Օգոստոս ամիսը իրը թուական: AP., SO, v. I, ff. 680, 682, 684, 696.

17. AP., SOCG, v. 223, f. 323, f. 344-345. Այս նամակին միայն բարդանութիւնը ունի ՀՍ. ի դիւնը: Բնագիրը անուշու ընդունողներուն մօտը մնացած է:

18. AP., SOCG, v. 223, ff. 267-268, 317, 326v.

Նոյն տարին, Օգոստոս 26 թուակիրով, Ֆիրենցէի Առաք. Նոնսըն ալ, իր կողմէ կը թելադրէ ՀՍ. Ժողովի Քարտուղարին, որպէսզի հասկցնէ երկու միսիոնարներուն, որ պէտք են քաղցրութեամբ վարուիլ հայ գալութիւն հետ:

ՀՍ. Ժողովը, իր 1668 Օգոստ. 7ի նիստին մէջ, յետ կշռելու հարցին թեր ու դէմ կողմերը, կը վճռէ. «Քրել Ֆիրենցէի Առաք. Նոնսին, որպէսզի չափանորէ երկու միսիոնարներուն եռանդը: Անոնք մասնակցելու են Հայոց պաշտամունքին եւ գումարումներուն: Տէր Զաքարիա Քահանային, երբ ան յարգէ կարուղիկէ պայմանները, տըրուի իշխանութիւնը»:

Երկու միսիոնարներուն միաբանական ուղեգիծը

Տէր Բարսեղ եւ Տէր Յովհաննէս Ակոր, միշտ հետամուտ իրենց ծրագիրը գործադրել տալու, ՀՍ. Ժողովին նորիկ Քարտուղար՝ Գերապ. Պալտեսկիին, 1668 Յունիս թուակիրով¹⁹, իրենց յաւակնոտ դատումները կը հաղորդեն հայ քրիստոնէութեան եւ առհասարակ եկեղեցականութեան մասին: Ամբաստանագիրը կը սկսի անհաներէն, այսպէս.

ա) Անաստուած է լիվորնարնակ Պետրոս Սաֆար եւ հակառակորդ կաթողիկէ եկեղեցիին: Ասոր յարած է Պր. Պետրոս Պետիկ, Հռոմի «չարամիտ» եւ խորամանկ» Բարսեղ Վրդ.ին (էրզրումցի): Հայերուն՝ որոնք մեզի կը մօտենան, իրենց կաթողիկոսէն նզովք կը սպառնան:

բ) Յարդ Հռոմ եկած եպիսկոպոսները, Առաքել Շոռովթեցի, Ռական Վրդ. Երեւանցի, որոնց մէջ նաև Բարսեղ Վրդ. (էրզրումցին) թէեւ «Հռոմ վարդապետ» է, Զաքարիա Վրդ. (Աղամ), որ Հռոմ հայ ուխտաւորներուն խոսապահնահայրն է, յարած Հայոց Եկեղեցին՝ մեզ կը մեղադրեն որ հայ Պատարագամատոյցը սրբագրելու ենք:

19. AP, SOCG, v. 223, ff. 252-266. Անցողակի ըստնք որ Պր. Պետրոս Պետիկ Ռէրանեան վարժարանին աշակերտ եղած է. զրեթէ բորոր դասընթացքը աւարտած է հօն, սակայն չէ ձեռնադրուած: Դասանանքով միշտ ուղղափառ, Հռոմ անոր յանձնած է, աշխարհականի իր վիճակին մէջ, պատասխանատու զերեք: Աւելի ուշ պիտի ընկերանայ, իրը քարտուղար եւ թարգման, Մատթէոս Եպս.ի եւ Պիսկօրի, երբ անոնք Պարմից նահին գեսաբնութեամբ գացին: Եթէ Հռոմ չի ճանչնար զինքը եւ անոր դաւանական համոզումները, այդպիսի փափուկ պաշտօնի մը չէր կոչեր զինքը:

Պետիկ յետոյ Հունգարիա հաստատուեցաւ. Աւստրիոյ կայսերական պալատէն կուն Հռչակուեցաւ: Կեղորնական նւրոպա ճանչուած է Petrus A Bedik անունով: Օսմանեան պետական պէմ գործակած է Սրբազն Դաշնակցութեան մէջ: Վախճանած է 1686 թուին: Տե՛ս Ֆենոլիւսն Հ. Ա., Ապետիկ կոմսին զարմանալի կեանքը, ԲԶՄ. 1946-47, և 1949:

Վերոյիշեալ Հայ եկեղեցականները, ամբաստանող զոյգին աչքին, կասկածելի կաթողիկէներ են. վասնզի Հայոց Եկեղեցին, իր հերետիկոս չեն նկատեր:

գ) Պր. Պետրոս Պետիկ, կը թուի քաջալերուած ըլլալ Բարսեղ Վրդ. էն (Էրզրումցի):

դ) Քանի մը տարիներ առաջ, Հռոմ եկած էին, կը գրեն, «մէկ քանի հերետիկոս Հայեր որպէսզի Հայ Աստուածաշունչը տպէին»: ՀՍ.ի ժողովը ըստ ասոնց. նախ սրբագրուի: Ասոնք Ամսդերտամ Կալվինականներուն մօտ զային ու տպեցին, նաևով Լիվորնոյ բերին: Շատ բան կայ ըսելիք անոնց տպած թէ՛ Հին և թէ՛ Նոր Կտակարանի մասին. սխալներ՝ որոնք կաթուղիկէ հաւատքին կը վնասեն:

Ասոնց ակնարկը Ռայան Վրդ.ի Աստուածաշունչին է, որոն Լիվորնոյ մուտքին, տեղույն Inquisitionի Փոխանորդի կողմէ տրուած արտօնութիւն գէմ ալ կը զանգատին եւ իրենց քննադատականը կը գրեն Guglielmo Leslo իրենց բարեկամին, 1669 Ապրիլ 29 թուակիրով: Այդ Փոխանորդը՝ ընչափաղութենէ տարուած՝ ազատ մուտք տուած է եղեր...²⁰:

Իրենց եղբակացութիւնը. Հարկաւոր է սրբագրութիւնը Հայ Պատարգամատոյցին, Մաշտոցին, Տօնացոյցին:

Եկեղեցին, կը գրեն, ծէսը չէ որ կը դատապարտէ, այլ մոլորութիւնները, իրենք զիրենք գրեթէ նոյնացնելով Քրիստոսի Եկեղեցիին համար...²¹:

Եւ 1668 Յունիս 29 թուին, Հռոմ կը զրկեն իրենցմէ վերատեսնուած Հայ Պատարգամատոյցը: Բարսեղ Վրդ. (Էրզրումցին), որ Հռոմէն կը հետեւէր այս զոյգին մոլեսանդ չարախօսութիւնց, Լիվորնոյ բնակող վաճառականի մը կը գրէ. Կը կարեկցիմ ասոնց վրայ, Աստուած Խնկը տայ, որոնք գործ բան ըրած են: ՀՍ.ի ժողովին տեղեկագիրներ տեղալ, իրենց տեսակէտները պարտազրելու ճիզով²²:

Տէր Բասիլիոս Բարսեղ, 1668 Յուլիս 6, 13 և 16 թուակիրներով, ուր իր ընկերոջ ստորագրութիւնն ալ աւելցուցած է իր ձեռագիրով, կը գէտ իրենց միմուոը Եկեղեցիներու միարանութեան վերաբերմամբ:

Առաջին տեսակը այն է, կը գրէ, որ կը յարգէ Հայոց Եկեղեցիին աւանդութիւնները, եւ Հաւատացեալներուն հետ կը վարուի փափկանատութեամբ (tact): Այս կերպը դաւաճանութիւն է ընդդէմ կաթուղիկէ Եկեղեցիի ճշմարտութեան: Բարսեղ Վրդ. (Էրզրումցին՝ կը հասկնայ), կը թուի այս մեթոոը ընտրած ըլլալ: Հետեւարար «Հայերը կը զովեն զինքը: Տայր Աստուած որ ատ լաւ արդիւնք ունենար ի

20. AP., SO, v. 1, ff. 239-240.

21. AP., SOCG, v. 223, ff. 350-351v.

22. AP., SOCG, v. 223, f. 359.

Քրիստոս: Բայց կը համարինք որ այդ ձեւով ոչ մէկ արդիւնք յուսալի է ճշմարտութեան ծաւալումին ի նպաստ: Թէեւ այդ մեթոտին հստեւողը շատ բարիք եւ զիւրութիւն կրնայ քաղել հայ հերետիկոսներէն»:

Ընդհակառակն, անոնք որ այդ մեթոտին ընդդիմակ ձեւով հետապնդեցին Հայերուն փրկութիւնը, «Հատ արդինք Աստուծով քաղեցին եւ կը քաղեն»: Օրինակներ ալ կու տայ. Ս. Ներսէս Շնորհալին, Լամբրոնացին, Յովհաննէս Վրդ. Քանեցին, իր 12 ընկերակիցներով, կաթոլիկէ ճշմարտութիւնը յայտնապէս խօսելով, հարածանքով հանգերձ: Չորրորդ օրինակ մըն ալ կը յաւելու. Նաեւ Նիկոլ, խոռովութիւններով, կոփեով, բայց հուսկ շահեցաւ իր բոլոր վիճակը ... ճըշմարտութեան կողմը:

Կը կնքէ իր այս գրուածքը՝ «Ներեցէք եթէ ամբաստանողի զերին մէջ ենք, որպէսզի յարգուի նշանարտութիւնը»²³:

Նամակագիրը, իր հաստատումներուն մէջ ո՛րքան յաւակնոտ, ա՛յնքան անտեղեակ է իրական հայ արժէքներուն: Շնորհալի եւ Լամբրոնացի հայրապետները՝ Յովհաննէս Քոնեցիի, նամանաւանդ Նիկոլ Թորոսովիչ Արքաս. ին հետ դասելու համար, նախնեաց խսկական արժէքներուն մասին խոր տպիտութիւն կ'ենթագրէ. ուրիշ բան չըսելու համար:

Այդ սրբասուն հայրապետները հետապնդած են՝ եկեղեցիներուն միաբանութիւն՝ ուրոյն եկեղեցիի սեփական դիմագիծին խոր յարգանքով, ինչ որ Քրիստոսական էր: Կը մեկնէին նոյնինքն Քրիստոսի «Եղիցին մի որպէս եւ մեք մի եմք»ի պատուէրէն: Իսկ այս պատուէրը կը մերժէր կոփու ու խոռովութիւն: «Ենդէզն ջախջախեալ մի՛ բեկցէ, զպատրոյզն առկայծեալ մի՛ շիջուացէ»:

Փիզայի Արքեպիսկոպոսարանին տեսակետը

Երկու միսիոնարներուն այդ մեթոտին ոչ ալ Փիզայի եկեղեցական իշխանութիւնը համամիտ էր: Այդ Արքեպիսկոպոսարանին ընդհ. Փոխանորդը, 1668 Դեկտ. 10ին գրելով, կը յիշեցնէ ՀՍ. ի ժողովին թէ երկու հայ միսիոնարները Լիբորնոյ հաստատուած էին իրր քարոզիչներ, անազմուկ հրահանգելու տեղւոյն Հայերը:

Անոնք մեզի առարկեցին թէ տէր Զաքարիան ներկայ է, իրենց գործունէութիւնը խափանուած է: Յիշեալ քահանային արուած իշխանութիւնն ալ ետ առինք:

23. AP., SOCG, v. 223, ff. 252-256. Նոյն նամակագիրը 1669 Յունիս 15ին պիտի հաղորդէ թէ Ասֆար Կիս. գարձեր է:

Խորհուրդ տուի, կը գրէ Փոխանորդը, այդ միսիոնարներուն չզառնացնել հայ ժողովուրդը, որ կը յայտարարէ թէ կը նախընտրէ տեղույն լատին քահանաներուն զիմել, քան թէ իրենց, որ Տէր Զաքարիան իր պաշտօնէն հեռացուցին: Զարմանալի չէ՝ եթէ այս քահանան ալ թշնամացած է անոնց: Եթէ տեղույն բոլոր Հայերը հաղորդակից չեն կաթուղիկէ Եկեղեցին, կան ուրիշներ՝ որոնք են: Երբ չունեին իրենց համար քահանայ, լատիններուն կը զիմէին սուրբ Խորհուրդները ընդունելու:

Նոյնը շարունակելով կը գրէ. Զենք կրնար բոնազատել զանոնք որ անտեղեակ են մեր լեզուին, թարգմանի միջոցաւ խոստովանիլ: Մինչդեռ այս երկու միսիոնարները չեն ուզեր որ խտալացի կղերը խոստովանցնէ Հայերը և արձակում տայ՝ առանց կանխապէս կաթուղիկէ հաւատոյ գաւանութիւն պահանջելու անոնցմէ: «Զգիտեմ աստուածաբանական ո՞ր հիմքերու վրայ կոթնած այսպէս կը դատեն անոնք: Հարց մըն է այս որ խղին Աերքին ատեանին կը վերաբերի...»:

Փիզայի Եկեղեցւոյ Ընդհ. Փոխանորդը շարունակելով իր այս պատճառարանութիւնը, կարեւոր չի նկատեր Յետսկոչում ընել տալ առհասարակ ամէնուն, արտաքին ատեանին մէջ, քանի որ Հայերը Հռոմէն իրը կաթուղիկէ ճանչցուած են եւ իրը այդ թոյլատրուած է իրենց Ս. Աթոռէն եկեղեցի ունենալ, պատարագել եւն...:

«Երբ ներքին ատեանին մէջ անոնք կը կենցազավարին իրը ճշմարիտ կաթուղիկէներ, կարծեմ թէ արժանի են կարեկցութեան, երբ կ'ուզեն իրենց աղքայիններուն շրջանակին մէջ երեւիլ թէ ուժացած չեն իրենց ծնողքէն, առեւտուրի ընկերներէն»²⁴:

Ֆիրենցէի Առաք. Նոնսին այցը հայ գաղուրին
եւ տեղական իշխանութեանց տեսակէտը

Երկու միսիոնարներուն զանգատը թէ իրենց կրած բոլոր նեղութիւնները առաջ կու գային անկէ, որ Հռոմ միանգամ ընդմիշտ չի յայտարարեր որ Հայոց Եկեղեցին հերետիկոս է: Եթէ ընկը, Հայերու մէջէն անոնք, որ կաթուղիկէ Եկեղեցին մէջ կ'ուզեն սուրբ Խորիուրդները ընդունիլ, յանձնառու պիտի ըլլային ուղղափառ հաւատքի դաւանութիւն ընել²⁵:

24. AP., SOCG, v. 223, f. 401. Իրօք ալ երկու միսիոնարները, իրենց 1608 նոյ. 5 թուղթին մէջ զանգատած էին որ Babbianus Կանոնիկոս իր բոյը պատկած էր Հայու մը Հայու իրը թէ զայթակութիւն պատճառած է ամէնուրեք:

25. AP., SO, v. I, ff. 545-545v. SOCG, v. 223, ff. 400v-401v.

Ֆիրենցէի Նոնսը, իր 1668 Դեկտ. 10ի գիրով, ուղղուած ՀԱ.Ի ժողովին, կը հաղորդէր թէ երկու միսիոնարներուն վերոյիշեալ պահանջը համաձայն չէր, մինչեւ այն առեն ընկալեալ ուղղութիծին, որ որդեգրուած էր Փիլացի Արքեպիսկոպոսարանին կողմէ Հայոց հանդէս, ինչպէս նաև Inquisitionին կողմէ:

Թողունք որ, կը զրէ, անոնց յիշեալ պահանջը գերծ չէ անձնական հաշիւներէն:

Միւս կողմէ ալ, կը յաւելուր, Տուկանայի քաղաքական թէ եկեղեցական իշխանութիւնները համաժիտ չեն որ Հայերը հեռանան իրենց Հանրապետութիւնէն: Ինչ որ իրենց կը զացուի, եթէ ծենովա կարենան՝ կը մեկնին:

1668 Նոյ. օի մէկ նամակէն ալ, վերոյիշեալ Միսիոնարներէն գրուած, կը տեղեկանանք թէ գաղութի անդամներէն մէկը զրկած են ձենովա առ ի տեղեկութիւն²⁶:

1669 Ապրիլ 8ի գիրէն որ զրկած են երկու միսիոնարները Գերագ. Պալտեսքիին, ՀԱ.Ի Քարտուղար, կը տեղեկանանք որ Ֆիրենցէի Նոնսը այցելած է Լիվորնոյի Հայերուն եւ ուզած է լուսաբանութիւն, զոյդ միսիոնարներէն յարուցուած հարցի առընչութեամբ:

Բարձր եկեղեցականը ներկաներուն զրած է այս հարցը. Դուք կը վկայէք թէ ձեր հայրենիքը խառն են ուղղափառները, այսինքն հայկաթուղիկէ հաւատացեալները, ոչ-ուղղափառներուն, այսինքն ոչ-կաթուղիկէներուն հետ:

Դուք որ ինքզինքնիդ կարուղիկէ կը յայտարարէք, արգեօք տրամադրութիւնը հարապահական խոստովանիլ: - Անոնք կը խորհրդակցին նախ իրարու հետ, ու հարցումը տրամարանական կը գրանեն: Ռուսի կ'առաջարկին որ իրենց քահանան, Տէր Զաքարիան, ամէնուն կողմէ նորոգէ կաթուղիկէ դաւանութիւնը: Ինչ որ տեղի ունեցեր է ի ներկայութեան 20 վկաներուն: Այս երրորդ անգամ ըլլալով, կը գրեն, Զաքարիա քահանայ նորոգած է կաթուղիկէ դաւանութիւնը²⁷:

Առաք. Նոնսին առաջարկը կը համապատասխանէր ժամանակի Հայաստանեաց Եկեղեցիին իրական պայմանին: Իր ծոցը, գերագոյն մէկ իշխանութեան ներքեւ, ունէր հաւատացեալներ, որոնք գիտակցարար կողմանակիցներ Հռոմի Եկեղեցիին հետ հաղորդակցութեան, նաև գործոն պաշտպաններ: Այս երկու հոսանքներուն միջնեւ կար անհամար զանգուած բարի հաւատացեալ ժողովուրդի, որուն ուղղափառ հաւատոյ դաւանութիւն պարտապրելն իսկ, անցեալ մոլորութիւն մը յետակուելու կանոնական ձեւով, ինչպէս որ իրեն կ'առա-

26. AP., SO, v. I, ff. 539-540.

27. AP., Acta, v. 39, ff. 154-155; SOCG, v. 423, ff. 495-495v, 496-502.

ջարկուէր, անսր ուզիղ եւ անխարդախ խղճին վրդովումի առիթ կրնար պատճառել:

Համոզուած էին թէ Յակոբ Կթղ. Զուզայեցին հաղորդակից էր եկեղեցապէս Հռոմի Եպիսկոպոսին հետ: Պատճառ չկայ, կը խորհէին, մայրենի Եկեղեցին անջատուելու, նաև եթէ կային չայ եկեղեցականներ եւ ժողովուրդ՝ որոնք համախոչ չէին իրենց Կաթողիկոսին, որ չայ Շարակնոցէն վերցնել առաւած էր նողովները Քաղկեդոնի ժողովին եւ Ս. Լեռն պատին դէմ. եւ զրով յայտնած էր իւ համոզումները Հռոմի Եպիսկոպոսներու գերազանութեան:

Ուղղամիտ հաւատացեալներ, որոնք աւելի լուսաւորուած էին քան երկու աստուածաբանները, որոնք չէին զարդիր ամբաստանելէ Յակոբ Կթս. ք. իր հերետիկոս: Բայց բարեմիտա ժողովուրդը իրեն հետ ունէր Ռւկան Վրդ. Երեւանցի մը՝ որ խած չէր եկեղեցական յարաբերութիւնը իր կաթողիկոսին հետ, ունէր իրեն պաշտպան Հռոմ նատող Բարօնեղ Վրդ. Շարարիա Վրդ. Աղամը, ինչպէս նաև Պր. Պետրոս Պետրիկ, բոլորն ալ յայտնի կաթողիկէները²⁸:

1670 Մայիս 25 թուակիր նամակ մը, առաքուած Ֆիրենցէի Առաք. Նոնսէն, ՀԱ. ի նախագահ Կարդինալ Պարաբրինիին, կը հաղորդէ թէ Փիզայի Արքապ. ին Հրահանգած է որ Սուրբ Խորհուրդները Հայերուն մատակարարուին այն ատեն՝ երբ կաթողիկէ հաւատոյ զաւանութիւն ըրած են:

Արեւմտեան Եկեղեցիի մէջ այդ զարուն տիրող մտայնութեան արաւայայտութիւն մը, որ կանոնական մարզի մէջ առհասարակ անզի՞նող եղած է: Հեռու, անշուշտ այսօրուան Էկումենիկ տեսութենէն²⁹:

Ֆիրենցէի Առաքիլական Նոնսը, բարձրագոյն իշխանութենէն իրեն հասած Հրահանգները գործադրելով հանդերձ, կը զգար տիրող Եկեղեցական կանոններուն գործադրութեան մէջ զարուն մեծ թերին. Ճկնին ՈՒԹիին՝ օրէնքը մեկնարանելու ըստ պարագային:

1671 Ցուլիս 14ին կը զրէ ան ՀԱ. ի նախագահ Կարդինալին. Ներկայապէս Համբանքը Լիքորնոյի Հայերուն, որոնք Եկեղեցական հաղորդակցութեան կը մօտենան, նուազած է:

Կը կարծուէր, կը զրէ շարունակելով, թէ Զարարիա քահանայ ըլլար ասոր պատճառը: Ուշադիր քննութիւն մը ցոյց տուաւ թէ ոչ, աւելի խոր էին պատճառները, եւ էական:

Հայ Հաւատացեալը կը խորչի S. Officeի պաշտօնեաներուն, թարգմաններուն եւ վկաններուն առջիւ Հրապարակաւ դաւանութիւն Հաւատոյ ընելէն եւ արձակում առնելէ: Մանաւանդ որ, նախագէս, առանց այս

28. AP., SO, v. I, ff. 539-540.

29. AP., SOCG, v. 223, f. 408.

ձեւականութեան, կրնար Սուրբ Խորհուրդներուն մերձենալ: Ինչ որ տակաւին սովոր են ընել այլուր իտալիոյ մէջ:

Աս հին գժուարութիւնը ոչ միայն չէ հարթուած, այլ աւելի ծանրացած է, այն օրէն որ Զմիւռնիոյ, Ճենովայի, Մարսիլիայի իրենց ազգակիցներուն հասաւ այս նոր կարգադրութեան լուրը, մէծ յուղուա առաջ բերած է:

Անոնք «կ'ըսեն՝ ասով ամբողջ ազգը իրը հերետիկոս կը յայտարարուի: Աւրեմն, իրենց նախնիքը մոլորութեան մէջ ապրած ու մեռած են. եւն... , ուրեմն, իրենց եկեղեցականները վաստ դեր խաղացեր են...»:

Զիրենք իրենց եղբայրակիցները կը մերժեն ճանչնալ իրը ազգակիցներ: Նոնսը, այս կնճռոտ հարցին լուծում չտեսնելով, կ'առաջարկէ գէթ, փոխան S. Officeի, Հաւատոյ գաւանութիւնը ընդունելու պաշտօնը յանձնել միսիոնարներուն, որոնք առանձնակի կրնան ընել:

ՀԱ. ի ժողովը, 1671 Օգոստոս 3ի իր նիստին մէջ կը վճռէ Նոնսին նամակը զրկել S. Officeի ժողովին: Վասնզի ան էր միակ իրաւասուն այս խնդրի մէջ:

Ֆիրենցիքի Նոնսը, իր այս գրութեամբ կը միանար, կը ճայնակցէր Փիզայի Արքեպահսկոպսարանի Ընդհ. Փոխանորդին տեսակէտափին, որմէ կանխապէս գրած ենք: Ան լաւ տեսած էր, որ երկու հաղորդակցութեան ճանապարհին վրայ դիզել նորանոր խոչընդուաներ, յարմար՝ միայն կարծրացնելու եկեղեցական միաբանութեան ընդդիմադիր խումբին կեցուածքը:

Երկու հայ միսիոնարները, ո՛քան անհեռատես, նոյնքան յաւակնոտ, այսպէս կուրօրէն կը գործակցէին ճիշտ այդ խումբին հետ՝ որուն գէմ կը կարծէին պայքարիլ: Յակոր Կաֆողիկոս լաւ գրած էր ասոնց թէ Եկեղեցիներու միաբանութիւնը Աստուծոյ գործն է, եւ Աստուծոյ հոգին՝ սիրոյ հոգի է եւ ոչ թէ խոռվութեան³⁰:

Յակոր Կաթողիկոսին միջամտութիւնը

Երկու հայ միսիոնարներուն յախուռն գործելակերպին հետեւակնով, Լիվորնոյի փոքրիկ զաղութին մէջ ծագած վէճին արձագանքը անշուշտ հասած էր Յակոր Կիտ. ին ականջը, թէ՝ Համայնքին կողմէ եւ թէ Ասկան Վրդ. Երեւանցիին տեղեկատուութեամբ:

30. AP, SOCG, v. 429, ff. 264-265v. 1671 Յունիս 15 թուին, ՀԱ. ի ժողովի նիստի ընթացքին, խօսք եղած է նաև թէ Տէր Զարարիա քահանայ, ամբասանուած է յարոյականի մէջ ծանր յանցանքով մը, և թէ Մեծ Դուքսին ականջը հասած է ՀՀուկը, եւ անոր աքսորի մասին կը խօսուի եղեր:

Յակոր Կթս., 1668 Մեպտ. 28 թուակիրովը, ուղղուած Տէր Բարսեղ եւ Տէր Սարգիսին, Կ. Պոլսէն՝ ուր կը գտնուէր ան Եղիազար Վրդ. Այնթապցիին յարուցած հարցով, «օրհնութեամբ եւ մեղադրանօք» խրատական գիր մը հասցուց անոնց:

Այնքան ժամանակ, կը գրէ ան, զուք անտեղեակ լեզուին եւ միջավայրին անընտել, պանդիտեցաք օտար երկիր, աղքատութեամբ եւ նեղութեամբ: Այժմ որ անդորրացած էք, «ընդէ՞ր է այս աղաղակս որ զծերդ կորմանէ լսեմք որ պարզամիտ աշխարհականքն կու գայթակեցուցանէք այլեւայլ խօսիւք»:

Անոնց մտքին մէջ եղած ծրագրին պատասխանել ուզելով, կը շարունակէ գրել. Եկեղեցիներուն միարանութիւնը՝ «ի ձեռին Աստուծոյ է: Երկրորդ ի ձեռն թագաւորաց, իշխանաց եւ մեծամեծացն է, որպէս որ յառաջն ժամանակաց թագաւորքն Յունաց եւ Հայրապետքն մեր ջանացին եւ ոչ եղեւ»:

Նարունակելով՝ երբեմն մեզի որդի էիր, այժմ փոխուած էք: Այն վաճառականները որ կը կարծէք թէ ձեզի լսողներ ըլլան, եւ ձեր գիտութեան հաւանող «ո՛չ, այլ միայն վասն Պահոց թեթեւութեան որ ի ձէնչ լսեն»: Եւ Հայրաբար՝ շատ նեղութեամբ հսարք հոն, որ «կարողանաք ի թարգմանութիւնն գրոց եւ օգուտ ազիսիս, եւ ձեզ յիշատակ յախտենից»: Խնչակս որ մինչեւ այժմ զանգատ չէինք լսած ձեր մասին, այդպէս ալ մնացէք, մինչեւ որ մեր հոգերէն թեթեւցած «Հրաւիրեմք զծեղի ի բան թարգմանութեան» եւ ուրիշ օգտակար գործերու³¹:

Իսկ եթէ անսաստելու ըլլաք «յամենայն տեղին գրելոց եմ որ ի ձէնչ խորչեսցին իբր ի թշնամէ»: Խնայեցէք ձեր անձին, կը գրէ, եւ ասուն մը հեռացէք Լիվորնոյէն: Եւ կը կնքէ. «Կատարողք հրամանաց մերոց օրհնին յԱստուծոյ եւ յամենայն Սրբոց եւ ի մէնջ»: Որդեսէր Հայրապետի իմաստուն խրատներ: Բայց զոյզ միսիոնարները չզգաստացան:

Կարողիկոսին 1669 Յունիս 10ի Թուղթը Լիվորնոյի համայնքին

Յակոր Կաթողիկոս զայրացած երկու միսիոնարներուն անդուլ չարախոսութիւններէն ընդդէմ իր անձին, որոնց թոյնէն վարակուած ըլլալ կը թուի նաև Տէր Սահակ Քահանայ, Վենետիկի նախկին հոգեւոր հովիւր, այս վերջինը այդ երկուքն զատելու համար, իր 1669 Փետր. 22ի գիրով զինքը կը նուզէ: Թուղթը գրուած է Կ. Պոլսէն, Ս. Առտուածածին եկեղեցին:

31. AP., SO, v. I, f. 275. Այս թուղթին միայն խալերէն թարգմանութիւնը ունիք, «Պ. Ժ. Ժողովին զիւանը հասած է Լիվորնոյէն: Բնագիրը անշուշտ ընդունողին քոյք մնացած է»:

Նոյն տարւոյն 10 Յունիսին ալ կաթողիկոսական կոնդակ մը կը դրէէ Լիվորնոյի համայնքին, միշտ Կ. Պոլսոյ Ս. Աստուածածին եկեղեցին, զգուշացնելու համար զանոնք երկու միսիոնարներէն, որոնք ոչ միայն իրեն չէին հնագանդիր, այլ կը զրպարտէին եւ կը թշնամանէին:

Այս կոնդակին մէջ, յետ իր հայրապետական օրհնութեան, յետ ակնարկելու իր ազգին թշուառութեան անողոք տէրերու բռնութենէն, կը գրէ. «Սիրեցեալ որդեակներս, Քրիստոս Տէր մեր իր սուրբ բերնով պատուիրեց. Ո՞վ սուտ կը խօսի, անոր հայրը սատանան է: Այս համակը այս զոյզ սատանաներուն համար է, որոնք բնակարան են ամէն շարիքի, կորստեան որդիներ, ինձմէ ապստամք, Բարսեղ եւ Սարգիս չմիանձներ, խարերաներ զոր նզովեցի ու քանալրեցի, եւ ասոր համար ալ ինծի դէմ ալ սուտ բաներ կը խօսին»: Ու կը թուէ անոնց չարախօսութիւնները.

«Առաջին՝ թէ մենք չենք դաւանիր Ս. Պետրոս Առաքեալը իրը գլուխ Առաքեալներուն եւ Հիմն հաւատքի, եւ հաստատութիւն բոլոր եկեղեցիներուն»:

«Երկրորդ՝ թէ մենք Պապը կը համարինք, հաւատքը միւս ա՛յլ Պատրիարքներուն, եւ ոչ թէ Պետրոս ու Պողոս զմիաւոր առաքեալներու փոխանորդ, եւ թէ չունի իշխանութիւն կապելու եւ արձակելու բրիտոննեանները»:

«Երրորդ՝ թէ կը նզովինք Լատիններուն իշխանները»:

«Չորրորդ՝ թէ անոնք որ Պապին կը հպատակին, կէս քրիստոնեաներ են, եւ ոչ կաթողիկէններ: Զանց կ'ընեմ անոնց միւս զրպարտութիւնները»:

«Միրելի որդեակներ, ո՞վ չի խոստովանիր եւ չի՝ գաւանիր թէ սուրբ Առաքեալները, Պետրոս ու Պողոս, զլուխ Առաքելոց եւ Հիմն եկեղեցւոյ են, եւ թէ Պապը յաջորդ սուրբ Պետրոս Առաքեալին կարող է կապել եւ արձակել բոլոր քրիստոնեանները, ամօթապարտ թող ըլլայ Քրիստոսի առջև ու զրկուի Սուրբերուն հաղորդակցութենէն. Յուղայի բաժանակից թող ըլլայ եւ սատանայի»³²:

Կաթողիկոսը հարկ զգացեր է գրել այս կոնդակը Լիվորնոյի համայնքին, իբր հերթում երկու միսիոնարներուն բարբանչանքներուն:

Այս կոնդակին մէջ Կաթողիկոսը կարգապահական հարց մըն ալ կը շօշափէ: Երկու միսիոնարները, հակամէտ լատին եկեղեցի Պահքի

32. AP., SOCG, v. 447, ff. 249-249v. ԱՄԱՍՅՈՒՆԻ ԵՊՈ. Կ., Ռուկան Վրդ. Երեւանցի, 317-319. Զմիանման որակումը երկու միսիոնարներուն կը վերաբերի: Մինչ մէկը Տէր Բարդիլոս կոչուած է, միւսը Սարգիս կը կոչուի: Գուցէ Յովհաննէս Ակոբին մկրտութեան անունը Սարգիս էր, ձեռնադրութեան առթիւ առած է Յովհաննէս: 1668 Սեպտ. 28 թուին ալ թուղթ մը ուղղած է ասոնց Յակոբ Կթու, հոն ալ երկրորդ անձը Սարգիս կոչուած է:

օրէնքներուն, որոնք թիմեւագոյն էին քան Հայոցը, պարզամիտ ժողովուրդին կը սորվեցնեն եղեր թէ մեղք չէ Զորեքշաբթի, Ռոբաթ եւ Նարաթ օրերը իւղոտ կերակուր առնելը։ Առ այս Կաթողիկոսը, ներուղամիտ ողիէ ներչնչուած կը գրէ. «Եթէ այդ կողմերը, - այսինքն Արեւմուտք, - այդպէս է սովորութիւնը, անկէ վնաս չկայ»։ Բայց Արեւելք, կը գրէ, Թուրքիոյ մէջ, «Շոմը պատուար մըն է մեր եւ թուրքերուն միջնէ»։

Ազատ կը յաւելու. Որովհետեւ ՀՍ.ի սրբազնն ժողովը զանոնք, այսինքն՝ երկու միսիոնարները, ձեզի իրր քարոզիչ տուած է, զուք խնդրեցէք Կարդինալներէն որ ձեզի այնպիսի քարոզիչներ աայ «որ սիրալիր կերպով խօսին ձեզի ձեր թերութիւններու մասին, եւ քարոզին ճշմարտութիւնը եւ ձեր հոգիներուն փրկութիւն»։

Ինչ որ տեղի ունեցաւ. 1669 Յունիս 21 թուին՝ երկու միսիոնարները Հարկազրուեցան լքել Լիվորնոյ և անոնց տեղ, Հոռմ նոյն աարւոյն աշնան՝ զրկեց Բարսեղ Վրդ. Էրզրումցին, որ Հոռմ կը նատէր։ Մայ վկայուած էր աստուածաբանական ուսմանց մէջ՝ Ռեբանեան վարժարանէն, օսար էր բոլորավին վերոյիշեալ միսիոնարներուն մոլեանգ գործեակերպէն։ 1668 Յուլիս 7ի իր մէկ նամակին մէջ, զոր ջուղայեցի Պր. Գրիգորէն Կիրակոսի, ինքզինքը կը կոչէ «աշակերտ Յակոբ Կիս.ի Ամենայն Հայոց»³³։

Կը թուի թէ Յակոբ Կիս. վերոյիշեալ իր 1669 Յունիս 10ի կոնդակէն առաջ ուրիշ մըն ալ գրած է Լիվորնոյի համացերին, ուր կը յայտարարէ եղեր, թէ իր «ազգը կաթուզիկէ է, Սրբազնն Քահանայապէտը իր աւագ եղբայրն է, Մ. Պետրոսի Եկեղեցին սուրբ է եւն...»։ Երկու միսիոնարները ուզած են այդ թուղթն ալ ձեռք ձգել, ինչպէս որ իրենց 1669 Ապրիլ 29ի գրութեան մէջ ՀՍ.ի ժողովին Քարտուղարին կը հաստատեն, բայց չեն յաջողած։

Համայնքային բաժանումի փորձ՝ երկու միսիոնարներու կողմէ.

1669 Ապրիլ 29 թուակերով, ՀՍ.ի Կարդինալներուն ուղղուած, երկու միսիոնարները կը հետապնդեն Արեւմուտքի զաղութահայ կայաններուն մէջ մոցնել Համայնքային Բաժանում։

Միեւնոյն թուականով նոյնիմաստ ուրիշ զիր մըն ալ հասցուցած են ՀՍ. Քարտուղարին³⁴։

Անոնք իրենց միտքը կը պարզէն 13 յօդուածով։ Ամփոփենք անոնցմէ Հիմնականը։

33. AP., SOCG, v. 223, f. 364.

34. AP., So, v. I, ff. 539-540.

1. Այսօր, կը գրեն, ցիրուցան հայը՝ հերետիկոս է եւ տպէտ: Կը կենցաղավարի անհաւատ Պարսիկներուն պէս. իւրաքանչիւր երկրին, ուր կը զանուի, յարմարելով. կաթուղիկէ՝ կաթուղիկէ երկրին մէջ. լուսերական՝ լուսերական երկրին մէջ:

Իսկ անդին Արեւելք, կը զրգուն անհաւատները միախոնարներուն դէմ, հոս ալ երկու տարիէ ի վեր՝ նոյնը մեզի դէմ կ'ընեն:

2. Իրենց կեղծ Պատրիարքը (Կաթողիկոսը՝ ըսել կ'ուզէ), Ասիոյ մէջ՝ Թուրքին ոյժով իր իշխանութիւնը կը ծաւալէ, իսկ Խոսլիա, Մարսիլիա, Հոլանտիա, Խորամանկութեամբ Նուիրակներ կը զրկէ, մատրանապետներ, փոխանորդներ: Մինչեւ այժմ այս տեղական եպիսկոպոսները զանոնք իրը կաթուղիկէ ընդունած են: Մինչեւս, բացի Նախիչևանի Հայերէն, (Ունիթոռները կը հասկնայ), միւս Հայերը հերետիկոս են:

3. Երեքհարիւր տարիներէ ի վեր ազգին մէջ չեն ունեցած ոչ իսկ մէկը որ ջատագով կանգնած ըլլայ կաթուղիկէ հաւատքի: Առաքել Վրդ. Շոռութեցին ալ չյարատեւեց:

4. Հերետիկոս Պատրիարքը (Յակոբ Դ. կը հասկնայ), լսելով թէ մէնք հոս կաթուղիկէ հաւատքը կը պաշտպանենք եւ կը սրբագրենք հայ Պաշտամունքի գիրքերը, մեզ բանադրեց եւ Տէր Սահակ քահանան, յորդորելով Հայերը որ մեզմէ հեռանան, թէեւ Սրբազն Պալը «մեծ եղբայր» կ'անուանէ եւ կը գրէ Հայերուն ընդունիլ ո՛վ որ Սրբազն պապէն դրկուի, բացի մեզմէ:

5. Տեղւոյս Հայերը, դրդուած իրենց Կաթողիկոսէն եւ Տէր Զաքարիա քահանայէն, մեզ կ'ուզեն հեռացնել: Անոնք կը պատճառաբանեն այսպէս. ո՛չ լատին եպիսկոպոսները, ո՛չ ալ Հոռոմ մեզ հերետիկոս կը նաևչնայ:

Հուսկ երկու նամակագիրները, իրենց ծրագիրը կը պարզեն ՀՍ. Ժողովին Կարգինալներուն, Սփիռքի մէջ, Արեւմտեան, կենցաղավարող Հայերուն վերաբերմամբ.

ա) Յայտարարել կրօնական ինքնութիւնը Հայերուն, որոնք իրենց կաթուղիկոսներուն կը հնաեւին ու կը հնազանդին. կաթուղիկէ^o են, թէ հերձուածո^o կամ հերետիկո^o են:

բ) Արգեօք պարտի^oն Յետսկոչումով հրապարակաւ դաւանիլ կաթուղիկէ հաւատքը:

գ) Եթէ այսո՛. այս վճիռը Հարկ է Հաղորդել եւ ծանուցանել ընդհանուր Եկեղեցւոյ, եւ Հրահանգել լատին եպիսկոպոսներուն՝ որ մերժեն տալ սուրբ Խորհուրդները, առանց կանխաւ անոնցմէ ուղղափառ դաւանութիւն պահանջելու: Ո՛վ որ յանձնասու չըլլար այս պայմանին, զրկել սուրբ Խորհուրդներէ ու եկեղեցական թաղումէ:

դ) Հուսկ, կ'առաջարկեն Լիվորնոյ եկեղեցի մը կանգնել Հայոց համար. ուր կաթուղիկէ քահանաներ միայն սպասարկեն, սրբագրեալ հայ ծիսարանով, ոչ անոնք որ Կաթողիկոսէն առաքուած են:

Ուստի հին յանկերգը. Փութացնել հայ ժամասացութեան, Մաշտոցի եւ պաշտամունքի գիրքերուն սրբագրութիւնը: Այլապէս անհնարին է որ կաթուղիկէները յարատեւեն, ի մէջ այնքան հերետիկոսներուն, ուղղափառ հաւատքի մէջ³⁵:

Ուրիշ զիր մըն ալ փութացուցած են իրենց ծանօթ անձի մը որ ՀՍ. իշրջանակին մէջ ձայն ունի, Կուլիկելմու Լելաօ, որպէսզի ժողովին Քարտուղարը զգուշացնէ Հայերու խորամանկութիւնն:

Կը գրեն յաւակնոտ շեշտով. Եթէ մեզ լոեցնեն, ալ գերջացած է, ճշմարտութիւնը հոչակաւոր պիտի շրլլայ: ... Ո՞չ Հոս, ո՞չ ալ Փոքր Ասիա: Գոհ ենք որ Հայ ազգը սկսաւ անդրագառնալ իր զաւանանքի մասին. ոչ միայն Հոս, այլ նաև Վենետիկ, նաև Արեւելք: Կաթողիկոսն ալ, մեր թուղթը ստանալէն յետոյ է որ միսաւ գրել ժողովուրդին թէ Պապը յաջորդ է Ս. Պետրոսի, թէ Հռոմի եւ Հայոց եկեղեցիներուն մէջ խափր չկայ, թէ Հայ ազգը կաթուղիկէ է եւն...: Այս է արդիւնք տարակոյսին, զոր մեր թուղթը Կաթողիկոսին ուղղուած, պատճառեց³⁶:

Այս զոյդ նամակագիրներուն սնապարծութիւնը վեր հանելու համար կը բաւէ յիշեցնենք ընթերցողին, որ Յակոբ Կիւ., երր 1661 Մելո. 28ին իր անդրանիկ թուղթը կը գրէր Աղեքասնզր է. Պապին, նամակագիրները գեռ գպրոցական գրասեղաններուն առջեւն էին:

1669 Ապրիլ 21ին, Ֆիրենցի նոնար, գրելով ՀՍ. ժողովի Քարտուղարին, կը յայտնէ իր տեսակէալ երկու միսիոնարներուն այս Հատու միջոցառումներու առաջարկին: Բացասական է դա: Կը թելազրէ իր թղթակիցին՝ կարդալ Կալանոսի ծանօթ գիրքը, որուն էջերը նշանակելու ի վիճակի չեմ, կը գրէ, առձեռն զայն չունենալուա³⁷:

Օտարականը կը զգայ անտեղութիւնը, բարի հաւատքի մէջ ապրող հաւատացեալը անխափի ենթարկել կանոնական կարգադրութեան մը, որ կը վերաբերէր միայն զիտակցորդէն հերծուածի կամ հերետիկոսութեան մէջ յարատեւող զասակարգին:

Այս երկու միսիոնարները, որոնք յաւակնած են ուղեգիծը նշել որուն ՀՍ. իշրջովը, պէտք էր ըստ իրենց հետեւիլ, անտեղեակ են նոյնիսկ իրենց ապրած զարուն փայլող Հայ դէմքերուն եւ դէսպերուն, որ եղած են առաքեալները, նաև իրենց կեանքին գինով ալ, համամիութենական հոսանքին:

35. AP, SO, v. I, ff. 541-542.

36. AP, SO, v. I, ff. 239-240.

37. AP, SO, v. I, f. 537.

Զանց կ'ընենք յիշառակել հոս անոնք որ ժամանակակից գարուն փայլած են, ըլլայ Ս. էջմիածնի թէ Սսոյ Աթոռներուն Գահակալները:

Ժէ. գարուն սկիզբէն, Կ. Պոլսոյ պատրիարքական Աթոռին վրայ, ջատագովներ եղան կաթուղիկէ միութեան՝ Յովհաննէս Խուլ (1600-1631), Զաքարիա Վրդ. Վանեցի, 1613էն սկսեալ եւ յառաջազոյն այ, մինչ տակաւին Վանի Առաջնորդ էր. Կիրակոս Վրդ. Երեւանցի (1641-1643), Թումա Վրդ. Բերիացի (1656-68):

Եպիսկոպոսներ՝ Յովհաննէս Վրդ. Եղեսացի, այլապէս նաև Ռերչայեցի ալ կոչուած է (1570-1642), Պօղոս Վրդ. Տիգրիկցի, որուն Յակոր Կթո. փափուկ առաքելութիւններ յանձնած է, Լվովի թեմի Հայող: Այս երկու հայ Եկեղեցականներն ալ գնահատուած են Կալանոսէն:

Յոհան Եպս. Պարոնտէր, Աղրիանապուսոյ Առաջնորդ, որ մահէն առաջ Հետապնդեց եւ յաջողեցաւ իր Աթոռին յաջորդ ունենալ Կարապետ Վրդ. Անդրիացին, Ոսկան Վրդ. ին գործակիցը. Յովհաննէս Եպս. Ս. Յալորայ միաբան եւ փոխանորդ Պատրիարքական (1686-87). Յովհաննէս Յովսէփ Տիրարապէքիցի, Եպս. Սաղիմայ. Եղիա Եպս. Նիկոլան:

Արեւելահայքէն՝ Մահակ Արքաս. Մակուեցի, Արդար մականուանուած (....1702), Յակոր Կթո. ին աջ բազուկը. Յոհան Եպս. Արդնցի. Առաքել Եպս. Շոռոթեցի (սխալ է թէ չէ յարատեւած): Ասոնք ունէին իրենց աշակերտները, հետեւորդները, գործակիցները:

Ցիշելու արժանի է նաև Մինաս Վրդ. Թոխաթեցի (Զիլիֆտար), Առաջնորդ (1686) Պուղաննու, որուն հաղորդակցութեան ի նպաստ Կաթողիկէ Եկեղեցիի հետ եւ սրբառուն կենցաղին կը վկայէ Վարդան Յունանեան, Ստեփանոս Լեհացի եւայլն:

Զանց կ'ընենք յիշառակել Ռւրբանեան Վարժարանէն ելած վարդապետները, որոնք առանց անջատուելու Հայոց Եկեղեցիէն, ջատագովներ եւ առաքեալներ հանդիսացած են Համամիութենական տեսակէտին:

Հոռմ երկու միսիոնարներէն գաս առնելու կարօտ չէր: Տեղեակ էր, իրենցմէ լաւ, Հայոց Եկեղեցիի իրական կացութեան ժիշ. գարուն:

Գարար Սահրատին քուղը

Պր. Գարար Սահրատ եւս, ջուղայեցի վաճառականը, 1669 Մայիս 6ին, Լիգորնոյէն մասնակիորէն կը ծայնակցի երկու միսիոնարներուն:

Յետ յայտարարելու թէ Յակոր Կթո. ըտագիր էր Հոռմ գալ, Հայազգին եւ Եկեղեցին վիճակէն խօսելու համար. յետ հաստատելու թէ այս ազգը մէկտեղուած չըլլալով երկրի մը մէջ, այլ ցրուած, կաթո-

զիկուներուն գործն ալ գժուարին է, կը զրէ՝ «Մեր Կաթողիկոսը՝ կաթուղիկէ հաւատոյ դաւանութիւն մը գրած էր, բայց կան միանձներ որ իրեն համակարծիք չեն։ Կը քանդեն այնքան որքան Կաթողիկոսը չի շիներ։ Անոնք ամէն ինչ նախանձէ շարժած կը գործեն, որով Կաթողիկոսն ալ հարիր տեսակ դժուարութիւններով պաշարուած է»։

Ցես այս հաստատումին, եկեղեցիներու միջեւ միարանութեան հարցին անցնելով, Սահրատ կը թերագնահատէ իր Կաթողիկոսին թրղթակցութիւնը՝ Հռոմի հետ։ Իրը թէ յետին մտավ ըլլայ այդ, Լիվորնոյէն հեռացնելու համար երկու միսիոնարները։

Մինչդեռ յիշեալ նամակագիրը կը խորհի թէ Կաթողիկոսը պէտք է եպիսկոպոսներու Սիւնհոգոս գումարէ, եւ ընդունի Քաղկեդոնի ժողովը։ Ո՞չ թղթակցութիւնները, ո՞չ ալ եկեղեցականներ Հռոմ դրկել իրը պատգամաւոր։ եւ Հարցը լուծուի։

Հռուսկ կը վերագառնայ երկու միսիոնարներուն առաջարկին։ Ոչ մի հայ հոգեւորական, որ քրիստոնեաններուն երկիրը կու գայ, չկարենայ քահանայագործել եթէ կանխապէս կաթուղիկէ հաւատոքի դաւանութիւն բրած չէ, ոչ խոստովանցնել, ոչ յուզարկաւորութիւն ընել եւն...։ Մեր աղօք Ցոյներուն կամ Վրացիներուն պէս չէ, երբ նեղը դրուին՝ կը զգաստանան³⁸։

Կը խորհինք որ ընթերցողը ինքնիրեն կրնայ գուշակել թէ զանգակին ձայնը ուրկէ կու գայ։

Գնահատելի է այս հայ առեւտրականին բազմանքը Հայոց եկեղեցին հազորգակից տեսնելու Հռոմի եկեղեցիին հետ։ Բայց այսպիսի բարդ հարցի մը մասին խորհրդատուի հովեր ստանձնելու համար, այն ալ ՀՄ.ի առեանին, գէթ լաւատեղեակ ըլլալու էր իր ժամանակին պատմական կացութեան, ուր կը գտնուէր Հայոց եկեղեցին։

Գասրար Սահրատ տեղեակ ըլլալով հանդիրձ թէ Հայոց Կաթողիկոսին թղթակցութիւնն անդամ խոչընդուռ էր իր հակառակորդներու աշքին, կը պատգամէ Սիւնհոգոսի մը գումարումէն, իսլամ թաթին տակ հեծող եկեղեցիին, եւ այն ալ Պապերու եկեղեցիին հետ միարանական հարցը ծեծելու համար։

Գրքունակ գաղափար, անշուշտ իրեն թելագրուած Լիվորնոյի խաղաղ ափունքը ծուարած երկու թոշակաւոր միսիոնարներուն կողմէ։ Եւ սակայն, այս վերջիններէն իրը հերետիկոս արհամարհուած հայրապետը, անաղմուկ՝ վերցնել տուած էր, երկու եկեղեցիները գէպի միարանութիւն տանելիք պողոսայի վրայէն պլիսաւոր խոչընդուները՝ «Ով հրաշալի նախահարք» շարականին ափուր ժամանակներուն յաւելեալ նզողքի երեք տաները։ իսկ Մաշտոցին մէջ վերանորոգել հրամայած էր Հիւանդաց Օծման սուրբ Խորհուրդը։ իսկ սուրբ Բաժակին

ջրախառնումին թէեւ հիմնապէս համակարծիք չըլլալով, - ինչ որ յա-
ջորդ գլխուն պիտի ցուցնենք, - հաշտարար կեցուածք մը պիտի նախ-
ընտրէք Հռոմի պարտադրող թելագրութեան հանդէպ, խորշելով եկե-
ղեցիներու միջեւ սիրոյ ու միաբանութեան զօղը խզելէ, ծիսական
աւանդութիւն մը, թէեւ վաղնջական, փրկելու համար:

Հռոմի կեցուածքը երկու միսիոնարներուն առաջարկին հանդէպ

ՀԱ. ի ժողովը, 1669 Մայիս 7ի իր նիստին մէջ, Կարդինալ Մէտիչիի
գեկուցումով, հետեւեալ որոշումները ձեռք կ'առնէ.

1. Ֆիրենցիի եւ Վենետիկի Նոնսերուն հրահանգել իշխանութիւն
չտալ, առանց ՀԱ. ի ժողովին գիտութիւն, այն հայ քահանաներուն ա)
որոնց ուղղափառութիւնը յայտնի չէ. եւ թ) հաւաստի չէ՝ որ սրբա-
գրեալ Պատարագամատոյցի համաձայն պիտի պատարագեն:

2. Հսկել անոնց վրայ ալ՝ որոնք արտօնուած են:

3. Հռոմ նատող Բարսեղ Վրդ. ին (Էրգումցիին), որ «եռանդուն
եւ վարքով բարի» եկեղեցական է, պաշտօն տալ Սրբուհի Մարիամ
եղիստացի Հայոց եկեղեցիին մէջ, տօնի օրերը Հայերուն սորվեցնէ
Քրիստոնէական վարդապետութիւն:

4. Լիվորնոյ նստող երկու միսիոնարներէն մէկը Վենետիկ սահ-
մանել, որպէսզի հսկէ այս հրահանգներուն գործադրութեան:

5. Քրիստոնէական բարոյականի դէմ ծանրապէս զանցառուները,
որոնք գայթակղութիւն են, պատուահասել:

6. Լիվորնոյ կամ Վենետիկ Հայոց համար գպրանոց բանալ, ուս-
եալ հոգեւորականներ պատրաստելու համար³⁹:

ՀԱ. ի ժողովը կը վճռէ ա'յնքան, ո'քան պարտական էր ուղղա-
փառութիւնը պահպանելու համար: Ոչնչ երկու միսիոնարներուն յա-
ւակնուս պահանջն, Հայոց եկեղեցին իրը հերետիկոս կամ նոյնիսկ
զանգուածովի իրը հերձուածող յայտարարելու. ոչի՞նչ համայնքային
բաժանում՝ իշխանաբար պարտագրելու գաղթակայաններու հայու-
թեան, ինչպէս կը թելագրէին, իրենց ձեռնհասութենէն ալ անդին
անցնելով, երկու միսիոնարները:

Երկու միսիոնարներուն հեռացումը Լիվորնոյէն (1669 Յունիս 21)

Լիվորնոյի Կառավարիչը, հրամանով Մէծ Դուքսին, արգիլած է
երկու միսիոնարներուն բնակութիւնը քաղաքին: Արդէն 13 օրերէ ի

39. AP, SOCG, v. 223, ff. 331-332, 327-328. Acta, v. 37, f. 58, n. 53.

զեր անոնք Ֆիրենցէ կը գտնուին, ուսկից Հռոմ գրած են 1669 Յունաւար 6ին նամակը եւ կը սպասեն գալիք կարգադրութեան: Կառավարիչը խոստացած է տալ անոնց նաեւ ուղեծախար մինչեւ Հռոմ կամ ֆրանսա:

Յունուար 15ին Հռոմ կը գտնուին անոնք: Գոհ ենք, կը գրեն, մեր ազգակիցներուն թշնամի գարձանք՝ Հռոմի Եկեղեցին պաշտպանելնու համար: Դուքսէն հաղածուած, զի Եկեղեցիի տեսակէտը պաշտպանեցինք: ՀՍ.ի ժողովէն մեր ստացած թոշակէն զատ՝ վրայ տալով նաեւ ինչ որ Ֆրանսայի թագաւորը՝ ժամանակին չնորհած էր մեզի որպէսզի Արեւելք վերադառնայինք: Եւ թէ կարօտութեան մէջ են ներկայիս⁴⁰:

Ֆիրենցէի Առաքելական Նոնսը, 1669 Ապրիլ 23 իր թուակիրով, կը ճշտէ շարժառիթը միսիոնարներու հեռացումին: Անոնց անձնական թշնամիները ճնշում բանեցուցած են Տուկանայի Արքունիքին վրայ, սպասնարով մինչեւ 200 անդամ հեռանալ Հանրապետութենէն⁴¹:

Երկու միսիոնարները, առժամեայ կերպով, Լիվորնոյ, 1669 Մայիս 27ին կը գրեն թէ զաղութին կաթոլիկէ հատուածը – 25 հոգիներ – իրենց շնորհիւ է որ կաթուղիկէ հաւատոյ դաւանութիւն ըրած են: Կ'արմատանան ուղղափառ հաւատքի մէջ: Իսկ հերետիկոսները (sic), Ստիփանոս Էկում, Պետրոս Աւագ, նաեւ Տէր Զաքարիա, ծանր յանցանքի մէջ գտնուած, մատնուած է արդարութեան ատեանը⁴²: Իսկ Կարապետ Վրդ. Անդրիանցին, Ռոկան Վրդ.ին աջակիցը, որ նոյն տարւոյն Ապրիլ 29էն ի վեր Լիվորնոյ հաստատուած է, կ'առաջարկեն որպէս թեկնածու քաղաքին հոգեւոր հովիւր ըլլալու, փոխան Տէր Զաքարիայի⁴³: Իսկ իրենց համար ալ՝ հերետիկոսութենէ եւ հերձուածէ արձակելու իշխանութիւն (թուղթ 1669 Մայիս 27):

Մեծ Դուքսին մօտ, Ֆիրենցէի Նոնսին միջամտութիւնը ապարդիւն ելած, երկու միսիոնարները 1669 Յունիս 21ին վերջնական կերպով թողած են Լիվորնոյ (թուղթ 1669 Յուլիոս 23)⁴⁴:

Անոնք Ֆիրենցէ անցած են եւ անէկ կ'առաքեն Հռոմ, Առաքելական Նոնսին միջոցով, ինքնապաշտպանութեան երկու նամակ, 20 եւ 25 Օգոստոս թուակիր:

Իրենց հանդէպ իրենց ազգակիցներուն թշնամութիւնը կը յառաջանայ երկու պատճառներէ. ա) Իրենց Կարողիկոսով եւ Վարդապետներով, անոնք կը յուսային որ Ֆրանսային վերագարձին, գիտութիւնը ի սպաս դնէինք իրենց աղանդին (sic) պաշտպանութեան. բ) Իտալիա,

40. AP., SO, v. I, 212, ff. 224-225.

41. AP., SO, v. I, ff. 282-283.

42. AP., SO, v. I, ff. 549, 539-540.

43. AP., SO, v. I, ff. 553, 539-540.

44. AP., SO, v. I, ff. 303, 243-315.

մեր միջոցաւ հրապարակուեցաւ անոնց խարէութիւնը. իրենք զիրենք կաթողիկէ յայտարարել, եւ չէին: Ինչ որ տակաւին Վենետիկ կը շարունակեն ընել⁴⁵:

1669 Օգոստոս 25ի իրենց թուղթով կը գրեն. Մենք երբ որ առաջին անգամ Լիվորնոյ մտանք, այնպէս գտանք. Քահանայ, Եպիսկոպոս, նոյն իսկ Պատրիարք մը Փոքր Հայքի, - Խաչատուր Գ. Սոյ Կաթողիկոսն է ակնարկը, որ 1666 թուին Հոռոմ եկած էր, եւ 1667 նոյ. 19ին տակաւին իտալիա կը գտնուէր, - ուղղափառ հաւատոյ գաւանութիւն ընելէն յետոյ ալ, կը գրեն, Սուրբ Բաժակը ջրախառն մասուցանելու տրամադիր չէին: Մենք չուղեցինք լուութեամբ անցնիլ այս կացութեան ի տես, եւ տեղեկացուցինք Լիվորնոյի, Փիգայի, Հոռոմի պատկան իշխանութիւնները: Կաթողիկոսը, - Խաչատուր Գ. Գաղատացի, - մեզ Յափշտակիչ գայլիք անուանելով՝ Վենետիկ փախաւ:

Սուտ է, կը գրեն, Լիվորնոյ իրենց ներկայութիւնը վնասած ըլլայ նաւահանգիստի առեւտուրին: Երկու տարիներ առաջ 200 էին Հայերը, 300 եղած են այժմ: Հայ տպարանը, - Ուկան Վրդ.ին, - հոս փոխադ է: Միայն չորս հայեր իտալուհիներու հետ պակուած էին. այժմ 20 եղան: Թէին իրենց քահանաները համամիտ չեն որ հայերը հաստատուին օտարութեան մէջ:

Քաղաքական պաշտօնէութիւնը շահադիտական հաշիւներով է որ կապուած է «Հերետիկոսներուն» (ՏԸ):

Հուսկ, կը գրեն, Պետրոս Սափար որ բանարկուած էր, կաթուղիկէ հաւատոյ գաւանութեան բրած մասը կաթուղիկէ հաւատոյ դիւնքին կապուած էր յաճախեն եւ սուրբ Խորհուրդներուն կը մերձնան: Բայց թէ ինչ է անոնց ներքին համոզումը, կը գրէ Նոնսը, կարելի չէ դատել:

Նոյն ինքն երկու միսիոնարներուն տուեաներուն համաձայն, - 1669 Օգոստոս 28ի թուղթը Հոռոմ գրկուած, - գաղութին մեծ մասը կաթուղիկէ հաւատոյ դաւանութեան բանաձեւը չէ ըրած: Ամանք միայն, որոնք լատին եկեղեցիներն ալ կը յաճախեն եւ սուրբ Խորհուրդներուն կը մերձնան: Բայց թէ ինչ է անոնց ներքին համոզումը, կը գրէ Նոնսը, կարելի չէ դատել:

Նոյն ինքն երկու միսիոնարներուն տուեաներուն համաձայն ալ, 20-25 հոգիէն աւելի չեն անոնք որ իրենցմէ ճանչցուած են եւ ընդունուած իրը հարազատ կարուղիկէ, որոնք իրենց համակիր են եւ հաւատարիմներ, եւ են անոնք՝ որ կաթուղիկէ հաւատքի գաւանութիւն ըրած են:

45. AP, SO, v. 1, ff. 316-317. Acta, v. 38, f. 3, n. 4.

46. AP, SO, v. 1, ff. 323-325. Երկու միսիոնարները 1667ի Յուլիսին վերջերը եւ Օգոստոսին սկիզբը Լիվորնոյ մասաւ էին: Խաչատուր Գ. Գաղատացի, Սոյ Կաթողիկոսը Հոռոմ եկած էր 1668 թուին. 1667ի նոյ. 19ին զիր մը ուղղած է Հոռոմ, ՀՍ.ի Կարղինաներուն: Լիվորնոյ գանուած է ամրող 1667 Օգոստոս-Խելտամեր ամիսներուն, զէսի Վենետիկ վերադարձի ճամբուն վրայ:

Ֆիրենցիկն գէպի Լիվորնոյ վերջին այցելութեան մը առթիւ, երկու միսիոնարները 1669 Հոկտ. 7ին, կը գրեն թէ Բարսեղ Վրդը (երգումցին), որ իրենց տեղը Լիվորնոյ պաշտօնավարելու դրկուած էր, անկողին գտած են ջերմով⁴⁷:

Իրենք, Նոյեմբերի 2ին, արդէն Հռոմ անցած են: Անոնցմէ մէկը, Տէր Բարսեղ Հռոմ կենալիք է, միւսը Տէր Յովհաննէս (Ակոր) Վենետիկ սահմանուած է: Կը ներկայացնեն իրենց պայմանները, իբր թոշակ 120 կ'ուղեն, վասնդի խոհանոցի ծառայութեան համար ալ պէտք է մէկը ունինան: ՀՄ.ի ժողովը խնդիր չի հաներ, կը հաւանի: Տէր Յովհաննէս 1669 Նոյ. 6ին կը խնդրէ նաև որ Վենետիկի Հայերուն համար ալ պարտադիր ըլլայ Հաւատոյ դաւանութիւն ընկլու վճիռը, եւ քաղաքին Պատրիարքը տեղեակ ըլլայ այս բանիս⁴⁸:

1670 Յունիս 22ի գիրէ մը, Հռոմ գրուած, կ'իմանանք թէ Տէր Յովհ. Ակոր կը մեկնի գէպի Վենետիկ: Տէր Յովհաննէս Ակոր, կը թուի թէ գէպի Վենետիկ ճամբան վրայ անզամ մը եւս ուզած է այցելել Լիվորնոյ, ուսկից 1670 Յուլիս 4ին ՀՄ.ի ժողովին կը գրէ. թէ տեղույն Դոմենիկեան Հայերու, Ս. Անտոնի իրենց վանքը քաշուած, ոչ մէկ զորդ բրած ունին տեղւոյն Հայերուն համար:

Լիվորնոյ միսիոնար մը կարեւոր է: Բայց ոչ Բարսեղ Վրդը (երգումցին կը հասկնայ) որ ոչ միայն ընկերիք չունի, այլ ցարդ կատարուածը կը քանդէ: Յաճախ լսած եմ իրմէ, հայ միջավայրի մէջ ըսուած թէ ես հոս եմ, որպէսդի քանդեմ ձեր բոլոր սիսալները: Անչուշտ գործեակերպը ըսկէ կ'ուզէ:

Տէր Յովհաննէս Ակոր, այլապէս Հոլով, իբր գրական անձ ունի այլեւայլ երկեր: 1674ին Հռոմ հրատարակած է Քիրականութիւն, որուն ազաւագեալ հայերէնը ժամանակին տարածուած ալ է (Չամչ. Պատմ. Հո. Գ., 662): Ունի հոգեշահ գիրքերու թարգմանութիւններ. Պարտէզ Հոգեւոր, Համահետեւումն Քրիստոսի, Խոկումն Քրիստոնէական, Ծաղիկ Զօրութեանց, Մեկնութիւն Սաղմոսաց, Ճարտասանութիւն, Զեռազնութիւն, Սուրբքերու Վարքեր ևւ...: Մենք այլեւս զի՞նքը կը թողունք: Միայն երկու խօսք ալ հայ Պատարագամատոյցի վերատեսութեան մասին, որուն հերոսը եղաւ մանաւանդ Տէր Բարսեղս Բարսեղ:

(Ծար. 3)

ԿԱՐԱՊԵՏ ԵՊՍ. ԱՄԱՏՈՒՆԻ

47. AP., SO, v. 1, ff. 323-325.

48. AP., SO, v. 1, ff. 372, 360, 368.

Résumé

LE CATHOLICOS YAKOB IV JOUŁAYEC'I ET LES ARMENIENS DE LIBOURNE

MONS. GARABET EV. AMADOUNI

Continuant son œuvre de recherche sur l'histoire de l'Eglise arménienne et de ses rapports avec l'Eglise de Rome du XV^e au XVII^e siècles, Mons. Amadouni en cet article aborde les problèmes historiques et épineux de la communauté arménienne de Libourne (Livorno) en Italie, sous les angles ecclésiastiques, religieux, liturgiques et prenant surtout en considération les personnes qui ont opéré en cette période historique assez difficile.

L'article traite surtout du problème suscité par deux missionnaires fanatiques arméniens vivants et opérants dans la ville de Libourne où ils essayaient d'établir un état de division dans la communauté arménienne de la ville, y créant une situation de confusion et de trouble, jusqu'à ce que la haute autorité de Rome intervienne directement, expulsant les deux missionnaires de la Ville de Libourne, le 21 Juin de l'an 1669.